

Ա. Բ. Ա. Կ.

ԹՈՌՆԻԿԻՆ ԿԱՊԱՆ.

Թոռնիկը կապայ մ՝ ունէր ,  
Ի՞նչպէս եղաւ՝ պատռեցաւ .  
Նըստեր երկար կըմտածէր ,  
Վերջապէս ճարը գըտաւ .  
Տես հիմակ ի՞նչ ընեմ ես ,  
Էսաւ յանկարծ ի՞նքն իրեն .  
Մըկրատն աւաւաւ՝ կըտըրտեց  
Երկու թեւին ծայրերէն ,  
Թեւին տակը կարկրտեց ,  
Պատառուածքը պարտըլեց .  
Բայց միայն թեւերը  
Մէյմէկ թիզ որ կարձըցան ,  
Ամէն տեսնողները  
Անոր վրայ ծիծաղեցան :  
Թոռնիկը առնըւեցաւ ,  
Ի՞նքն իրեն դարձաւ ըսաւ .  
Ես անոր ճարն ալ կըդըտնեմ .  
Թեւերն այնպէս երկընցընեմ  
Որ առջինէն ալ աւելի  
Կապաս առնու ձեւ գովիլի .  
Ի՞նծի վարպետ Թոռնիկ կըսեն ,  
Ուրեմըն թող խելքըս տեսնեն :  
Կապան առաւ նորէն ձեռք ,  
Քզանցը կըտրեց ու եղերք ,  
Երկու թեւին խոշոր խոշոր  
Զրգեց անով մէյմէկ կըտոր .  
Առաջ կապան էր խեղճուկ ,  
Ցետոյ եղաւ կարձընուկ .  
Զէիր գիտեր , կապայ էր այն թէ բաճկոն .  
Վերջապէս ճաղը եղաւ խեղճը ամենուն :

Այսպէս շատ անգամ տեսած եմ եւ ես շատ մը պարսներ ,  
Որ ծուռը շըտկեմք ըսելով շիտակն ալ են խանգարեր .  
Նայիս՝ անպատկառ իրենց ըրածին միշտ կըշըփանան .  
Ի՞նչ է ըրածնին եւ կամ գովածնին . — Թոռնիկին կապան :

